

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՂՔԵՐԳՈՒԹԻՒՆԸ^(*)

1914ի Մեծ Պատերազմին հետ զուշ գուշ գորդուած բոլոր անհամար սարսափնիքուն ամենէն տիսուըը Հայաստանի ողբերգութիւնն է։ Պատմութիւնը բարոյական չափանիշերու քննադատ չէ։ Առաջին պատմութեան պարտականութիւնն է ուշազրութիւն հրաւիրել որևէ բացասակ դէպքի մը կամ սովորական չափանիշերէ չեղումի մը վրայ։ և այս երկուքն ալ կային Հայաստանի մէջ, յիշեալ պատերազմի ընթացքին։ Իրողութիւններ գտնելը չէ որ զժուար է, այլ անոնց հաւատացնելը։ այնչափ անհաւատալի և անկարելի կը թուրին անոնք։ Դժբախտաբար կասկած չկայ թէ պատմախանատութիւնը որոնց վրայ կ'իշնայ։ Երիտասարդ Թուրքերու ազգայնականութեան ուժերը, որ այժմ կը ներկայացնեն Քեմալ Փաշան և թիկունք կը կանգնին անոր, պատախանատու էին այս սարսափնիքուն համար։ Երբ մէկը նոր Թուրք ազգին զովարանութիւնը լոէ, ազէկ է որ այս իրողութիւնը ի մասի ունենայ։ Այս Թուրքերուն վրայ կ'իշնայ մեզազրանքը այն ջարզերուն ու անզթութեանց՝ որոնց նմանը վստահելի ականատեսներ առկէ առաջ երբեք պատմած չեն։ Հայկական ողբերգութիւնը պատմութեան էջ մըն է զոր Թուրքերը բռնոր ներկեցին անմեղ արիւնու։ Եւ այս զարհուըրելի սարսափին յիշատակը ոչ կրնայ մոռցուիլ և ոչ ալ պէտք է մոռցուի։

Ընդհանուր գումարը ջարզուածներուն երբեք պիտի չգիտցուի։ Բայց սխալ շըլլար երբ ըսենք թէ մէկ միլիոն երկու հարիւր հազար տարագրեալներէն վեց հարիւր հազար ոչնչացան։ Վերապար մէջ թիւ մը բանի ուժութիւններ առաջ մոռցուիլ և ոչ ալ պէտք է մոռցուի։

(*) Այս զրութիւնը բառական թարգմանութիւն մըն է «Europe in the Nineteenth and Twentieth Centuries» (1789 - 1933) (Երթողան 19րդ և 20րդ դարերու ընթացքին) անունով պատմութեան դասագրքէ մը (էջ 567), պատրաստուած A. J. Granth, M. A. և Harold Temperleyի կողմէ, առաջին անգամ հրատ սրակուած 1927ին, ի Լոնտոն, նիւ Ենթը և Թօրօնթօտ Բազմից վերհաստարակուած՝ մինչև 1944։

յաւ։ Բայց այս սոսկալի գէպքերը ողբերգութիւնը չվերջացուցին . . .։ Թուրքերը տակաւին ուրիշ միջոցներ գտան իրենց ոխը թափելու։ 1916ին Ռուսերը երզրումը գրաւեցին, բայց իրենց բանակը քաշուեցաւ երբ 1917ի յեղափոխութիւնը անդի ունեցաւ։ Աստիճանաբար Թուրքերը վերազրաւեցին ոչ միայն Հայաստանի իրենց բաժինը, այլ նաև մտան Պատմում, Կարս և Նոյնիսկ Երևան։ Էնդեր գացած էր, բայց Քէմալն ու իր յաջօրդուները սիրենց գործը անփութօրէն չկատարեցին։ Իրենց յառաջնազացքը արեան հետքերով կնքուած էր։ Նոյնիսկ Կիլիկիոյ մէջ այն Հայերը որ մնացած էին՝ ջարզուեցան։ Սամայ և Պիթլիսի մէջ Թուրքերը ամբողջացուցին իրենց արիւնու գործը։ Նոյնիսկ ինք, Երևանը, սիրան ու մայրաքաղաքը Ռուսուկան Հայաստանի, իր արեան տուրքը վճարեց Թուրք գաղաներուն։ Անուազն հարիւր հազար հոգի աւելցուեցան սպանուածներու ցանկին վրայ։

Հայերը լքուած էին որչափ Պոլչեիկներէ նայնչափ ալ ամբողջ աշխարհէն։ Զինազարեկն յետոյ Անգլիական զունդերը ժամանակ մը խաղաղութիւն պահեցին Անգրեգավասի մէջ։ բայց երբ առնեք քաշուեցան, Վրաստանի, Երևանի և Ազրպէճանի Հանրապետութիւնները ի զուր պայքարեցան Թուրքերուն գէմ։ Ի վերջոյ Պոլչեիկները համաձայնագրի մը սուրազրեցին Թուրքերուն հետ (Մարտ 16, 1921), որպէս Պաթումն ու Կարսը, և Տեսնաբար երկու երրորդը Հայաստանի, յանձնեցին Թուրքերուն։ Ամրող Հայաստանը որ մնաց, Երեւանի Հանրապետութիւն անունով ճանչցրած, ձուլուեցաւ Խորհրդային Հանրապետութեանց սիստեմին մէջ։ Այս էր իրական կարգադրութիւնը Հայաստանի համար։ Սեպի Դաշնագրին մէջ Թուրքերը համաձայնեցին ահայոց համար ազգային տունու գաղափարին։ Սահմանները զծելու համար իրաւարար նշանակուեցաւ Խախագահ Շելսլըն, որ այնչափ ընդարձակ որոշեց զանոնք որ մինչև Երզնկա կը հասնէին Արեմուտքէն։ Առաջին այս պարզապէս համաձայնութիւն մըն էր և թուղթի վրայ վճիռ մը մնաց։ Քեմալ ամբողջովին անտեսեց Սեպի Դաշնագրին այս մասը երբ 1923ին Լոզանի

Դաշնագիրը կը պատրաստուէք: Եւրոպայի պետութիւնները, հաւանիլով Հայաստանի յիշատակութեան իսկ զանցառութեան, ճանչցան 1921 Մարտի Սովորէթ - Քեմալ համաձայնութիւնը:

Պատահածը այն է թէ հիմա թրքական սահմանագլուխին ներս ողջ հայ չկայ: Բայց տակաւին կան բաւական թիւով հայեր ուռական նոր սահմանէն ներս: Եւ Երեանի Սովետական Հանրապետութիւնը ծաղկումի մէջ է: Զրանցքներ փորուած են, պղինձ կ'արտադրուի, բամպակի մշակման նոր ձեւեր կը փորձուին և հրւուածեղէնի արդիւնաբերութիւնը կը զարգացուի: Հայ ցեղին մնացած մասը Հայաստանի մէջ, որ հազիւ մէկ միլիոնի կը հասնի, անգամ մըն ալ ցոյց կուտայ իր անսպաս ճկունութիւնը և կինունակութիւնը: Անոնք զօրացած են ներգաղթողներով: Արգարեն, իթէ հաւատանք իրենց և Ռուսակուն վիճակագրութեանց, բնութիւնը իրենց օգնութեան հասած է: Բնակչութեան թիւը կ'աւելնայ աւելի արագ քան պատմութեան մէջ արձանագրուած ուրիշ որևէ պարագայի: Ի վերջոյ, ազանզ են անոնք աւելի և անիրաւութեան այսքան գարերէ ետք, և մնացորդացի ապագան ապահովուած կ'երեի:

Զարգը, իր պատմական իմաստով, միայն Հայաստանի համար չէ որ պատահած է: (Պատմութեան մէջ ուրիշ ջարդեր ալ եղած են): Այսուհետեւ ջարդերը վերե նկարագրուած աստիճանով անոր յատուկ եղած են: Տարօրինակ է նաև որ այս հայկական արհաւիրքը չէ արթնցուցած աշխարհի խիստած նոյն չափով որով արթնցուցած են աւելի մեզմ գժբախտութիւններ: Մաքոլէյ համոզեց մեզ թէ կլենքոյի կոտորածը պատմութեան մեծ ոճիրներէն մէկն էր: Բայց (կլենքոյի մէջ) միայն քանի մը հարիւր հոգի սպանուած էին: Կլատութօնի նշանաւոր զրքոյկը Պուլկարական սարսափներուն մասսին ամրող աշխարհի մէջ արձագանգեց, բայց ընդհանուր գումարը (սպանուածներուն) քանի մը հազար էր: Ապտիւլ Համբարին հայ զոհերը հազարի մօտեցան, իսկ ինվերի և թեմալի զոհերուն զումարը մօտաւորապէս երեք չորրորդն է մէկ միլիոնի: Սակայն Եւրոպա ցոյց շտուաւ ամօթի և սոսկումի զգացումը այն աստիճանով

ինչպէս ըրաւ կլենքոյի և Պուլկարիոյ պարագային: Իրապէս կ'երեսի թէ խաղաղութեան շրջան մը կամ մեծ զրոյի մը ազգեցութիւնը պէտք է որպէսզի համոզուի աշխարհը հայկական ջարդերուն ահաւորութեան: Առնուազն որոշ է թէ ջարդի երկու մեծագոյն փորձերը որոնք կատարուած են արդի պատմութեան շրջանին մէջ, չեն մղած աշխարհը գատապարտելու համար ոճաւորները իրենց ի գործ զրած վայրագութեան ստիճանին համեմատ:

Ի մասնաւորի, ինքեր-թեմալական փորձը ամբողջ ազգ մը բնաջնջելու՝ պատմութեան մէջ իր նմանը չունեցող ոճիր մըն է: Անիկա նման է (Ասորեստանի թագաւոր) Ահենքերիմի կատարած տարագրութեան: Հայ տարագրութիւնը գործադրուեցաւ քաղաքակրթութեան սահեծածած զիտական այնպիսի ճգրտութեամբ և անխղճութեամբ որ իր հետեանքները անհունօրէն աւելի կործանարար էին մարդկային կեանքի համար, քան անկատար ճիգերը Ասորական բռնակայի մը: Ցուցագրուած անգթութիւնը ծրագիրսկ և զործագրութեամբ այնչափ աներեսակայիլի է որ զրեթէ պարտութեան կը մատնէ քննագատութիւնը: Ասկայն պատմութիւնը, եթէ ոչ անհրաժեշտօրէն բարյական, առնըւազն անաչառ է իր եզրակացութեանց մէջ: Պատմութիւնը ապացուցած է (բնաջնջումին) ծրագրին գոյութիւնը, և հասաւատած է ստուգութիւնը մարդու ձեռքերով կատարուած անհախընթաց թիւով զոհերու սպանութեան: Պատմութիւնը ցոյց կուտայ նաև թէ այս սագայէլական անխղջնութիւնը ոչնչացուցած է (թրքական սահմաններու մէջ գտնուող) հայ ցեղին ընդհանուր թիւին կէսէն քիչ մը պակաս մասը:

Մարդուն ամենէն սագայէլական հնարամութիւնը պարտուեցաւ Հայ ազգին գերմարդկային յարատուութեամբ: Երբեք պէտք չէ մտահան ընել որ մօտաւորապէս Հայերու մէկ միլիոնի երեք չորրորդը (որոնք ամբողջութեամբ սպանուեցան) կըրնար ինքզինք ազատել մահէն՝ հաւատքը ուրանալով: Նոյնիսկ այսպիսի ազգի մը մնացորդացը անմահ է իր տառապանքով և ինքնազոհութեամբ:

Թրգմ. Լ. Ա. Ա.